

ԵԳԻՊՏՈՍԻ ՄՈՄԻԱՆԵՐԸ

Փարաւոն Թութ - Ալիս - Ամոնի արքայական գամբարանին բացումէն ասպին, աշխարհի ընդհանուր հետաքրքրութիւնը անգամ մըն ալ վերաբարձուեցաւ եղիպտոսով և անոր պատմական մոմիաներով:

Մեզի, բժիշկներուս համար մասնաւրապէս, չափազանց հետաքրքրական և հրահանգիչ են այդ մոմիաները, մնացորդներ՝ նախապատմական գարերու, որոնց ախտաբանական քննութիւնները կուգան լոյս սփռել այդ օրերու բժշկական պատմութեան վրայ:

Ինչպէս յայտնի է, ըստ եղիպտական կրօնքին, հոգին կը թողուր մարմինը, բայց վերջ ի վերջոյ կը վերապառնար իր տեղը, այսինքն՝ մարմինին:

Այս հաւատքն էր որ ծնունդ տուաւ մոմիաներուն Մեռնող փարաւոններու և մեծամեծներու մարմինները մեծ զգուշութեամբ զըմբռուեցան և պահպանուեցան, որպէսզի անոնց թափառկոտ ոգիները գային և գարձեալ հագնէին մարմնական ձորձը:

Եղիպտական մոմիաներու անաղարտ պահպանումը կ'ենթադրէ կախարդական արուեստի խորհրդաւոր գաղտնիքներ. սակայն, պէտք չէ մոռնալ նաև, որ մեծագոյն աղդակը այդ երկրի խանձող ու չոր կլիման է:

Եղիպտացի զմոսողները նախ կը հանէին մեռելին փորոտիքը, յեայ դիակը կը թաթիւէին նատրոնի բնածիատային լուծոյթի մէջ (carbonate de soude) և զանազան համեմեներով կը խծկէին որովայնը. Սիրոը ընդհանրապէս կը մնար դիակին մէջ. լեարդը, թոքերը, ստամոքսը և աղիքները աղջուրուելէ ետք՝ փաթթուած վիճակի մէջ իրենց տեղերը կը դրուէին. Սղոցուկ և աւազ կը զործածուէր մարմինին ձեւը պահելու համար:

* * *

Մինչև հիմա երեսուն հազարի մօտ մոմիաներ քննուած են զանազան հեղինակներէ և բժիշկներէ:

Եղիպտական հին մոմիաներու մէջ, չատ մը կնոջական կմախքներ աջ ծղոսկրի բեկում կը ցուցնեն, հաւանօրէն գլուխը հարուածներէ զերծ պահելու ջանքով: Այս կիներէն ոմանք ոսկրակալ փայտաշերտերով մեռած են: Եւ զարմանալին հոն է, որ անոնք կը ցուցնեն վիրաբուժական աշխառու ճարտարութիւն՝ նկատելով որ անոնք կիրարկուած են ներկայ քաղաքակրթութեան մեթուներէն շատ ու շատ տարիներ առաջ:

Քննութիւններուն համաձայն բոլոր եգիպտացի արուները թըլ-փառուած էին:

Յօդակաթը (goat), տեսակ մը յօդատապ, որ յատկապէս նոր հիւանդութիւն մըն է, և որ իր զոհերը ունի բարձր գասու արքայավայել և բազմախորտիկ սեղաններու վրայ, գոյութիւն ունեցած է այդ հին դարերուն:

Փարաւոն Սիփթահի մոմիան իր թիւրոտն (club-foot) ըլլալը յայտնաբերեց. Ռամսէս Ե. ծաղկախտի սպիներ, և 21րդ հարատութեան Ամերոն քրուուհին իր որովայնին մէջ խոշոր պալար մը ունէր: Երիկամունքի քարեր այն տաեն եւս հազուադէպ չեն եղած:

Ինչ որ մեզ շատ կը հետաքրքրէ հոս, այն է, որ ֆրանկախտաւոր մոմիա գոյութիւն չէ ունեցած բնաւ:

Զգոյշ հետազօտութիւններ ո'չ մէկ հետք կը ցուցնեն սիֆիլիզի, և բացայայտ է, որ հին Եգիպտացիներու մէջ այդ ախտը չէ ճարակած. Մինչդեռ Ամերիկայի գիւտէն շատ առաջ Փերուի պեղումներուն մէջ գտնուած կմախցները սիֆիլիզի վարակումներ կը ցուցնեն:

Առոնք անժխտելի ապացոյցներ են մերժելու համար վարկածը հին կարգ մը հեղինակներուն, որոնք կը նկրտին սիֆիլիզի բոյնը հին աշխարհի մէջ փնտռուել:

Քոլոմպոսի ժամանակակից Լիզպոնցի բժիշկ մը իր բժշկական արձանագրութիւններով՝ կը հաւաստէ — ինչ որ կրկին փաստ կրնայ ծառայել — թէ սիֆիլիզը առաջին անգամ երեւցաւ Պարչելոնայի մէջ (Սպանիա) Քոլոմպոսի նաւազներուն West-Indes է (կզզիններ Առլանտիանի մէջ) գտնածին, և անկէ վերջ ամբողջ Եւրոպան բռնկեցուց:

Գալով իրական բորոտութեան (leprosy), որ կը յիշուի աստուածաշնչական օրերուն, չափազանց կասկածելի է: Հին Հրեաններու բորոտութիւնը, որուն շատ անգամ կ'ակնարկուի Ա. Գրոց մէջ, բոլովին տարրեր հիւանդութիւն մըն էր ու սիսալ ախտաճանաչուած:

Հաւանաբար Հին Կտակարանի ճերմակ բորոտութիւնը ուրիշ բան չէր, եթէ ոչ leukoderma (սպիտակամորթութիւն կամ psoriasis, որոնք շփոթուած են բուն բորոտութեան (leprosy) հետ, որ քանդիչ ու մահացու, և ապականաբար ախտ մըն է: Մինչդեռ միւսները անվաս են բոլորովին:

Այսպէս հնախօսական պրատումները կը վերակազմեն կեանքը, սովորութիւնները, գործերը բոլոր հին ժողովուրդներուն և մեզի կուտան կենդանի ու ճշգրիտ պատկերը այն կեանքին, որ ապրեցան անոնք, իբրև միտ ու արիւն:

Բժշկութեան պատութեան մէկ մասն է, զոր կը տեսնենք հնախօսութեան փոշիներուն և դարերու խաւարին ընդմէջն:

Բժ. Գ. ՍԵՐՈԲԵԱՆ